



## Աւետարանին պատգամը- Հաճեցէք հետեւեալը կարդալ՝

WA53 Western Armenian NT

*ԾՆՆԴՈՅ 1:1* *Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:*

*Հռոմէացիներ 3:23* Արդարեւ բոլորը մեղանշեցին, եւ գրկուած են Աստուծոյ փառքէն

*Յովհաննէս 8:34* Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ մեղք կը գործէ, անիկա մեղքին ստրուկն է”

Տէր Աստուած ստեղծեց մեզ սակայն մենք զինք չենք ճանչնար նոյնիսկ իրմէ անջատուած ենք: Առանց Աստուծոյ՝ մեր կեանքերը անիմաստ ու աննպատակ են: Իսկ մեր մեղքին հետեւանքը (վարձք մը որ վճառուելու է) մահ է, թէ հոգեպէս ու թէ ալ ֆիզիգապէս: Հոգեւոր մահը Աստուծմէ անջատուիլ կը նշանակէ: Իսկ ֆիզիգական մահը մարմին փճացումն է: Եթէ մեր մեղքերով մահանանք յաւիտեան Աստուծմէ կ'անջատունիք ու մեր վերջը դժոխք կ'ըլլայ: Ինչպէ՞ս մեր անձերը մեր մեղքերէն կրնանք փրկել եւ Աստուծոյ վերադարնալ: Մեր անձերը չենք կրնար փրկել որովհետեւ մեղաւոր անձը կարելի չէ որ ինքզինք փրկէ՝ (ինչպէս խեղդուող անձը ինքզինք չի կրնար փրկել): Ոչ ալ ուրիշներ մեզ կրնան փրկել որովհետեւ բոլորս մեղաւոր ենք (խեղդուող անձ մը չի կրնար ուրիշ խեղդուող մը փրկել, երկուքն ալ օգնութեան պէտք ունին): Մենք կարիքը ունինք անձի մը որ առանց մեղքի է (խեղդուող չէ՛) որպէսզի մեզ մեր մեղքէն փրկէ: Միայն անմեղ անձ մը մեզ կրնայ փրկել: Ինչպէ՞ս անմեղ անձ մը մեղաւոր աշխարհի մը մէջ կրնանք գտնել, ուր բոլորն ալ մեղանշեցին:

*Հռոմէացիներ 6:23* *Որովհետեւ մեղքին վարձատրութիւնը մահ է, բայց Աստուծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք է, Յիսուս Քրիստոսի՝ մեր Տէրոջ միջոցով:*

*Յովհաննէս 3:16* *Որովհետեւ Աստուած ա՛յնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ անգամ տուաւ իր միածին Որդին, որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր՝ չկորսուի, հապա ունենայ յաւիտենական կեանքը:*

*ՄԱՏԹԷՈՍԻ 1:23* *«Ահա՛ կոյսը պիտի յղանայ ու որդի պիտի ծնանի, եւ անոր անունը Էմմանուէլ պիտի կոչեն», որ կը թարգմանուի՝ Աստուած մեզի հետ:*

*Յովհաննէս 8:23* *Ըսաւ անոնց. «Դուք վարէն էք, եւ վերէն եմ. դուք այս աշխարհէն էք, եւ այս աշխարհէն չեմ:*

*ՄԱՐԿՈՍԻ 1:11* *ու ձայն մը եկաւ երկինքէն՝ որ կըսէր. «Դո՛ւն ես իմ սիրելի Որդիս՝ որուն հաճեցայ»:*



*Յովհաննէս 8:36 Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, ի՛րապէս ազատ պիտի ըլլաք:*

*Յիսուս պատասխանեց անոր. «Ճշմա՛րտապէս, Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Եթէ մէկը վերստին չծնի՝ չի կրնար տեսնել Աստուծոյ թագաւորութիւնը”»:*

*Յովհաննէս 1:12 Բայց անոնց՝ որ ընդունեցին զինք - անոնց՝ որ կը հաւատան իր անունին - իրաւասութիւն տուաւ Աստուծոյ զաւակներ ըլլալու:*

Աստուած որ մեզ աստեղծեց եւ մեզ մեծապէս սիրեց ինքնին լուծումը մեզի ներկայացուց: Մեզ անսահման սիրոյն համար իր միածին որդին տէր Յիսուսը որկեց որպէսզի մեր մեղքերուն համար մեռնի: Յիսուս անմեղ է որովհետեւ ան այս աշխարհէն չէ եւ երբ աշխարհ էր յաղթահարեց սատանային մեղքի փորձութիւնը: Իր կեանքը հաճելի էր Աստուծոյ գոր երկինքն է: Յիսուս կրեց մեր մեղքերը եւ խաչին վրայ մեր մեղքերուն համար մահացաւ: Ան մեր կեանքերուն փրկիչն է (Յիսուս կարող է մեզ փրկելու որովհետեւ ան չէր խեղդուէր): Յիսուսին խաչին վրայ մահը մեր մեղքերուն վճիռը հատուցելու նպատակով էր ու հետեւաբար մեր մեղքերը վերձնել եւ վերականգնել մեր կոտորած յարաբերութիւնը Աստուծոյ հետ: Աստուծոյ զօրութեամբ կենդանացանք հոգեւով մահուանէ (Աստուծմէ անջատուելէ): Այս նոր յարաբերութիւնը կ'անուանուի վերստին ծնունդ ունենալ: Այս է որ մեզ կը վերադարձնէ մեր ստեղծման ու գոյութեան հիմնական նպատակին ու կ'ընծայէ իսկական նշանակութիւնն ու նպատակը ապրելու:

*Յովհաննէս 11:25 Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ւ եմ յարութիւնն ու կեանքը: Ա՛ն որ կը հաւատայ ինձի, թէեւ մեռնի՝ պիտի ապրի*

*Հռոմէացիներ 6:9 Քանի որ զիտենք թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած ըլլալով՝ այլեւս չի մեռնիր. ա՛լ մահը չի տիրեր անոր վրայ*

*Գործք 2:24 Բայց Աստուած յարուցանեց զայն՝ քակելով մահուան ցաւերը, քանի որ կարելի չէր որ ան բռնուէր անկէ:*

*Հռոմէացիներ 14:9 Որովհետեւ Քրիստոս սա՛նպատակով մեռաւ ու վերապրեցաւ, որպէսզի Տէր ըլլայ թէ՛ մեռելներուն եւ թէ՛ ողջերուն*

*Գործք 1:11 եւ ըսին. «Գալիլէացի՛ մարդիկ, ինչո՞ւ կայնա՞ծ՝ կը նայիք դէպի երկինք. այս Յիսուսը՝ որ երկինք համբարձաւ ձեզմէ, նո՛յնպէս պիտի գայ՝ ինչպէս տեսաք անոր երկինք երթալը»:*

Ի՞նչ է փաստը թէ Յիսուսի զոհաբերութիւնը խաչին վրայ մեր մեղքերուն համար մահանալով ընդունելի էր Աստուծմէ գոր երկինքն է: Փաստը՝



Աստուծոյ Յիսուսին մահուանէ վերակենդանացումն է: Յարութեամբ՝ Յիսուսի մահուան յաղթահարումը փաստուեցաւ (այսինքն մահը իշխանութիւն չունի իրեն վրայ): Աժմ քանի Յիսուս գոյ է ուստի մենք եւս կրնանք գոյ ըլլալ: Ան մեր մէջ բնակելով մեզի կեանք կու տայ: Նաեւ այսօր ան կենդանի է քանի յարութիւն առաւ:

*Յովհաննէս 5:24* *Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ մտիկ կընէ իմ խօսքս, ու կը հաւատայ անոր՝ որ դրկեց զիս, ունի յաւիտենական կեանքը, եւ չիյնար դատապարտութեան տակ, հապա անցած է մահէն դէպի կեանք”:*

*Յովհաննէս 10:9* *“Ե՛ս եմ դուռը”. եթէ մէկը ներս մտնէ ինձմէ՛ պիտի փրկուի. պիտի մտնէ ու ելլէ, եւ արօտ գտնէ:*

*Յովհաննէս 14:6* *Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս եմ ճամբան, ճշմարտութիւնն ու կեանքը. ո՛չ մէկը կու գայ չօրը քով՝ բայց միայն ինձմով*

*Յովհաննէս 8:24* *Ուստի ըսի ձեզի թէ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. արդարեւ եթէ չհաւատաք թէ ես եմ՝ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ»:*

*Գործք 4:12* *Եւ ուրիշ ո՛չ մէկով փրկութիւն կայ. որովհետեւ անկէ զատ ուրիշ անուն մը չկայ երկինքի տակ՝ մարդոց մէջ տրուած, որով կարենանք փրկուիլ»:*

*Հռոմէացիներ 10:13* *Քանի որ “ո՛ւր որ Տէրոջ անունը կանչէ՛ պիտի փրկուի”:*

*Հռոմէացիներ 10:11* *Քանի որ Գիրքը կըսէ. «Ո՛ւր որ անոր հաւատայ՝ ամօթահար պիտի չըլլայ»:*

*Հռոմէացիներ 2:11* *որովհետեւ Աստուծոյ քով աջառութիւն չկայ*

*Հռոմէացիներ 3:22* *այսինքն Աստուծոյ արդարութիւնը՝ որ Յիսուս Քրիստոսի վրայ եղած հաւատքով է բոլոր հաւատացողներուն համար, քանի որ խտրութիւն չկայ*

*Հռոմէացիներ 10:9* *Որովհետեւ եթէ բերանովդ Տէր դաւանիս Յիսուսը, ու սիրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն՝ պիտի փրկուիս*

Ի՞նչպէս մեր մեղքերէն կրնանք մաքրուիլ եւ այս նոր կեանքը կրնանք ստանալ: Հաւատալով՝ թէ Յիսուս ինքն է տէրն ու փրկիչը: Եթէ մեր մեղաւոր ճամբաներէն հեռանանք եւ Յիսուսի միջոցաւ ներում ու փրկութիւն խնդրենք ան պիտի իրականացնէ զայն: Յիսուս Աստուծոյ միածին որդին է որ աշխարհ եկաւ մեր մեղքերուն փոխարէն մեռնելու: Աշխարհի վրայ որեւէ անձ որ իրեն վստահի Աստուծմէ ներում պիտի ստանայ եւ իր մեղքերէն (նաեւ դժոխքէն) պիտի փրկուի եւ պիտի ստանայ վերստին կեանք: Աստուած աջառութիւն չնէ՛ր: Ան երբեք նկատի



չարներ այն երկիրը ուր կ'ապրինք, լեզուն որ կը խօսինք, հարուստ ենք թե աղքատ, արու ենք թե էգ, երտասարդ ենք թե ծեր եւ կամ որեւէ ուրիշ շոշափելի տարբերութիւններ: Բոլոր անոնք որ կը հաւատան ու կ'ընդունին Յիսուսը պիտի փրկուին: Եթէ որոշեցիր Յիսուսի հետեւիլ այս հետեւեալ աղօթքը կրնաս աղօթել ըսելով՝

*Երկնաւոր Աստուած շնորհակալ եմ քու միաձին որդին Յիսուսը դրկելուդ համար իմ մեղքերուս փոխարէն մեռնելու թէ որպէսի փրկուիմ ու երկնքէն վերստին կեանք ունենամ: Կը զիսճամ ու կը հերանամ մեղաւոր ճամբաներէս եւ մեղքերուս ներում կը խնդրեմ: Կը հաւատամ Յիսուսի եւ Յիսուս իբրեւ տէր ու փրկիչ կ'ընդունիմ: Զիս օգնէ ու առաջնորդէ որպէսզի ապրիմ կեանք մը քեզի հաճոյ թուի սա վերստին կեանքին մէջ գոր ինձ պարգեւեցիր: Ամէն:*

Եթէ կատարեցիր վերլիշեալ աղօթքը, Աստուծմէ խնդրէ որ քեզ եկեղեցի մը նշէ ուր կարելի է հաճախիս: Աստուծոյ հետ մշտական կերպով աղօթքի միջոցաւ խօսիր եւ Աստուած քիզի ձայն պիտի տայ: Լսէ՛ Աստուծոյ ձայնը: Աստուած քեզ պիտի առաջնորդէ: Ան քեզ կը սիրէ եւ հոգատարութեամբ պիտի խնամէ: Իրեն կրնաս վստահիլ: Ան երբեք չի մոռնար բոլոր անոնք որ իրեն կը վստահին: Աստուած բարի է: Ան վստահելի է: Կեանքիդ ընթացքը անոր կրնաս վստահիլ: Կարիքներդ իրեն ներկայացուր: Ան քեզմով հետաքրքրուած է եւ քեզ պիտի օրհնէ: Աստուած ըսաւ՝ «Բնաւ քեզ պիտի չթողում ու բնաւ քեզ երեսէ պիտի չձգեմ»: Աստուծոյ վստահիր: Յիսուսի միջոցաւ օրհնուիր:

Մշտական կերպով աւետարանը ընթերցէ, Յովհաննու աւետարանէն սկսեալ: Յաւելեալ համացանցային միջոցներու համար [այստեղ սեղմեցէք](#):